

ՄԱՅԻԿ

ԿԱՆԱՆՑ ՅԱՏՈՒԿ

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ՇԱՐԱԹԱԹԵՐԹ

ԳՐԱԿԱՆ, ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ

ԱՌՏԵՆ ՏՆՏԵՍՈՒԹԵԱՆ, ՆՈՐՈՑԹԻ

ՉԵՌԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԹԵԱՆՑ

ԿԱՆԱՅԻ ՀԱՐՑՅԵՐՈՒ ԵՎ ԱՇԽԱՐՀԻԿ ԻՅԵՐՈՒ



ԺԹ. ՏԱՐԻ

Նոր Շրջան, Թ/Լ 46



ՅՕԴՈՒԱԾՆԵՐ ՈՒՆԻՆ

ՏԻԿԻՆ ԱԶՆԻՒ ԴԵՒՈՆԴԵԱՆ

ՕՐԻՈՐԴ ԱԼԻՍ ՀՈՂԱՍԱՐԵԱՆ

ՕՐԻՈՐԴ ԱՐՓԵՆԻ ՆԱՀԱՊԵՏԵԱՆ

ՕՐԻՈՐԴ ՆԻՆԻ

ՕՐԻՈՐԴ ՉՍՊԷԼ ԶԱՔԱՐԵԱՆ

ՏԻԿԻՆ ՍՐՔՈՒՀԻ ՔԻԻՉԻԻՔԵԱՆ

ՕՐԻՈՐԴ ՄԱՌԻ ՆԵՐՍԷՍԵԱՆ

ՕՐԻՈՐԴ ԼՈՒՈՒՐԵՐ ԹԱԴԻՔԵԱՆ

ՕՐԻՈՐԴ ՔՐԻՍՏԻՆԷ ՄԵԼԻՔԵԱՆ

ԵՎ

ՕՐԻՈՐԴ ՄԱԹԻՆՏ ԱՍՏՈՒԱԾԱՏՈՒՐ

Գ/ն 40 փարա

Տպագրութիւն ԾԱՂԻԿ, Կալաթա.



Տ. ԲԵՐԿՄԱՆ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ՊՈԼՍՈՅ ՀՍՄՍՐ

Տարեկան 50 դրուչ. Վեցամսեայ 25 շրուչ :

ԳՍԻՍՈՆԵՐՈՒ ՀՍՄՍՐ

Տարեկան 54 դրուչ. Վեցամսեայ 27 դրուչ :

ՍՐՏՍՍՍ ՀՄՍՆԻ ՀՍՄՍՐ

Տարեկան 12 ֆրանք :

Մանուցման, բաժանորդագրութեան եւ թերթին վերաբերող ամէն կարգի գործառնութեանց համար զիմել մի՛ միայն՝

{زایک غزنه سی}

در علیاده غلطه ده قورشونلی خاندنه نومرو ۷

Շ Ս . Բ Ս . Թ Ս . Թ Ե Ր Թ «Մ Ս . Ղ Ի Կ»

Կ. Պոլիս, Ղալաթիա, Գուրչունլու խան, թիւ 7

JOURNAL "DZAGHIK,"

Constantinople, Galata, Kourchoum Han, N^o 7.

Տ Ի Կ Ի Ն Զ Ա Պ Ե Լ

Վ Ե Ր Ա Դ Ա Ր Զ Ա Ծ

Ձեւ ու կարի մէջ իր ունեցած համբաւով ծանօթ Տիկին ԶԱՊԵԼ, որ վերջերս Եւրոպա գացած էր նոյն ճիւղին մէջ իր ունեցած զարգացումը կատարելագործելու համար, Académie de Coupeի փայլուն մէկ վկայականով մայրաքաղաք հասած է եւ երկու շաբաթէ ի վեր հաստատուած է Բերա, Մեծ փողոց, Սանթա Մարիա եկեղեցիին դէմ թիւ 418 արարթըմանը, ուր մեծ արհեստանոց յը հիմնելով սկսած է յանձնարարութիւններ ընդունիլ արդէն իսկ, բազմաթիւ հարուստ ընտանիքներէ : Իր հետ բերած է նաեւ Եւրոպայէն ամառնային կերպասեղինաց ճօխ մթերք մը զոր իր յաճախորդուհիներուն տրամագրութեան ներքեւ դրած է :

6-13

Բ Ո Պ Ե Ր Դ Գ Ո Լ Է Ճ

Վարժարանիս յառաջիկայ տարեշրջանը կը սկսի 28/10 Սեպտ. Բչ. որ : Կարգադրութիւններ եղած են վաճառականական ուսումը բաղձացուած կատարելութեամբ աւանդելու համար : Վարժարանիս մասնաւոր բժիշկը՝ ուսանողներու առողջութեան, մարմնաւարդներուն և խաղերուն, ինչպէս նաեւ վարժարանիս ընդհանուր առողջապահական վիճակին վրայ կը հսկէ : Մարմնամարզի նոր եւ գեղեցիկ մասնաւոր շէնք մը կառուցուած է նորոգապէս, իր մէջ ունենալով մարմնամարզի ամէն տեսակ գործիքներ, վերջին դրութեանց համաձայն : Երեք տարիէ ի վեր բացուած է նաեւ փոքր շէնք, ուր կ'ընդունուին մինչեւ 10 տարեկան աշակերտներ : 2-8

ՇԱՂԻԿ

Շ Ա Բ Ա Թ Ա Թ Ե Ր Թ

(630) Ժ.Ը. ՏԱՐԻ - ԹԻԻ 46

20 ՅՈՒԼԻՍ 1906

“Ի՞ՆՉ ՊԻՏԻ ԸՆԵՆՔ ՄԵՐ ԱՂՋԻԿՆԵՐԸ,”



Վ. ԿՐՆԱՅ ուրանալ թէ Մամուլը ըստածը ա՛մէն ուղղութեամբ և իր բաղձնապիսի հանդամանքներով բարերար ու շինիչ դեր մը չունի: Այն որ ուշի ուշով կը հետևի անոր օգտուելու դիտումով անպատճառ կը յաջողի: Ո՛չ միայն դպրոցին մէջ դաստիարակին օգնականն է այն, այլ դպրոցէն ետքի մեծ կեանքին՝ փշաւատ ու խոչ-խոթներով լեցուն կեանքին մէջ շրջանաւարտի թեթեւիտ քայլերուն առաջնորդն է Մամուլը: Դեռ չա՛տ աւելին ալ. տանտիկնոջ մենտորը, ծնողքին խրատատուն, փաստաբանին խորհրդատուն, վարժապետին վարժապետը, կղերին գանձարանն է:

Լրագրութեան օգտասիրու յատկութիւններէն մէկը մանաւանդ շատ հաճելի է և օգտակար: Ա՛մէն տեղ, ա՛մէն տեսակ թերթ ու հանդէս բարև սովորութիւն մը ունին ընկերային ու և է հարցի մը վրայ մատ դրած ըլլալու համար երբեմն երբեմն հարցում մը մէջտեղ դնել, հրապարակ նետել, որուն է ն լաւ պատասխանողներէն մէկուն կամ մէկ քանիին մրցանակ ալ կուտան:

Վերջերս ամերիկեան թերթի մը մէջ «Ի՞նչ պիտի ընենք մեր աղջիկները» հարցումը մրցումի դրուած է, և կղեր որուն մրցանակի արժանացող իմաստակուռ պատասխանը փրանսերէն հանդէսի մը մէջ թարգմանուած էր: Որովհետեւ հարցը շատ կարեւոր ու շինիչ է, մանաւանդ մեր աղջիկներուն համար ալ, անոր համար կը փու-

Թամ եւ ալ Ծաղիկի միջոցով թարգմանաբար հաղորդել զայն հա-
մայնքին : —

Ներեցէք որ նախ ըսեմ թէ ի՞նչ պիտի չընենք մեր ազջիկ-
ները . —

1. Պիտի չընենք առանց Աստուծոյ, առանց հաւատքի, ա-
ռանց սղօթքի, առանց կրօնի: Կեանքի սլաքաբարն մէջ կինը է-
րիկ մարդէն աւելի տառապելու ճակատադրուած է և կրօնի բա-
ցակայութեան ատեն օր մը յուսահատութիւնը զայն իր ճիրանե-
րուն մէջ պրկելով պիտի թշուառացնէ :

2. Մեր ազջիկները միայն պերճանք ու հրճուանք սիրող քե-
թեւալիսներ պիտի չընենք. ընկերուհի փնտռող խելահաս երիտա-
սարդ մը երբ այնպիսիներուն քով նշմարէք քիչ ատենէն պիտի
տեսնէք որ ան պիտի հեռանայ ըսելով. «Շատ ազւոր, պատառ-
բայց շատ ալ սուղի նստեցնող ասանկ կին մը կօրծանուամս հետը
պիտի բերէր» :

3. Մեր ազջիկները պիտի չընենք անպէս և ձեռային աշխա-
տութիւնը քամածրող, մսխող ու ծախքը չի հաշուող, հպարտ ու
յաւակնտա, երազող ու սպանիական դեղակներ շինող, sqhs ու ա-
նուսում :

Ըսենք հիմակ թէ ի՞նչ պիտի ընենք մեր ազջիկները . —

1. Նախ և առաջ իրիստոնեայ, բարի քրիստոնեայ, ընտիր
քրիստոնեայ : Կրօնական ասպարէզին մէջ անկեղծ բարեպաշտներ
ըլլալու չափ առաջ երթալու է. այս մասին ի՞նչ զոհողութիւն ալ
ըլլայ կ'արժէ. ճշմարիտ ու նկարագրի աէր կինը կրօնամեծար կինն
է միշտ :

2. Աւելցնենք յիշատիկ ազջիկներ : Առաքինութիւնը քրի-
ստոնեայ կոյտին էն գեղեցիկ զարդը պիտի ըլլայ միշտ. անիկա
մինչեւ իսկ բազմն ու հարստութիւնը դերազանցող ինչք մըն է :

3. Պէտք է ըսել նաեւ ժրագրոյս, պարսականութեան ձայնին
անսացող ու ո՛ր եւ է անսակ աշխատութիւն սիրող ազջիկներ : Շա-
տեր կան դժբաղդարար սր միայն օրիորդ-պեպիկներ ընե՞լ գիտեն զա-
նոնք : Թո՛ղ անոնց սորվեցուին չէնքչնորք կերակուր մը եփել,
լուալ, արդու կել, մինչեւ իսկ հաց թխել. կանտաւոր ու կոկիկ
խոհանոց մը դեղարանի ծախքերէն կը զգուշացնէ :

Խնայող ու անհասպակ ազջիկներ, որ դնել ու իրենց ծախքերն
հաշուել դիտցող ըլլան :

Խոնիական ազջիկներ, որոնք եթէ ըլլան պարզ գոգնոցով մը,
մինչեւ իսկ տասնոցի մը կարօտ, նորէն վայելչատէր ու անպարծ
երիտասարդէն աւելի բան մը կ'արժեն :

Դրական ազջիկներ, որ վիպականութիւնը վէպերուն թողուն :

հօրենական առնը սիրեն, իրենց ձևազարծներով պարզօրէն զար-
դարուելու հաճոյքէն համ առնեն :

Բարեկիրք աղջիկներ, որոնք մանաւանդ կրօնական սեռակէ-
տով հմտական պաշարներ ունենան :

Նաև կրնան կամ ազատ են գիտնալ երաժշտութիւն, դժագ-
րութիւն⁽¹⁾, և ուրիշ զբօսարուեստներ. հերիք է որ քիչ մը վե, և
չեչտուած յատկութիւններն ունենան՝ պիտի ըլլան երջանիկ, պիտի
գտնեն ճշմարիտ կեանքի ուղին, և մնացած պակասն ալ նա-
խախնամութիւնը ինքնին պիտի լեցնէ :

* * *

Հետաքրքրական չը պիտի ըլլար իմանալ նաև այս մասին մեր
աշխատակցուհիներուն կարծիքները :

Մ. Ազիզ

ՏԻԿ. ԱԶԵԻԻ Ս. ԴԵԻՈՆԵԻԱՆ

ԿՈՅՍԸ՝ ՄՍՈՒՐԻՆ ՄԷՉ

ՏԻԿԻՆ ՌՈՁ Ա. ՆԻԿՈՂՈՍԵԱՆԻՆ

Դեռ նոր կարուած ու ձեփ-ճերձակ խանձարուրիկ մեջ փաքած,
իր հրաշալի նորածիկը կ'օրօրէր Կոյսն ամօթած,
երաշահաւ քոչնի քոյն մ'եր՝ ուր Յիսուս կր ճնուողեր,
Մայրն անդադար կ'օրօրէր գայն, կ'երգեր մեղմիկ օրօրներ,
Օրօրներ՝ գոր մեկն աչ կ'երգեմք հրեշտակներուն մեր պզտիկ,
Բայց չէր զոցեր Յիսուս-Մանուկ իր այնքը հիացիկ :

Լսածներէն եկրարկուած զարմանահար հիացման,
իր մտուրիկն մեջ կր ժպտեր, կ'երգեր Մանուկն աներման.
Չէրդ Ղեւսացի մը Մրբագան եւ զերդ փաղցրիկ օրհներգու,
Չափն երգերուն կը զարներ ան քաղուկներովն իր երկու.

(1) Դիտողութիւն. — Իմ կարծիքով դժագրութիւնը զբօսար-
ուեստ չէ, այլ մասնատնչուած յատկութիւններուն շարի անբաժնելի
է աղջիկներուն համար: Բայց ընդհակառակը գժբաղբարար Մա-
մուրէթ-իւ Աղիզի կուսակալութեան գեղեցիկ սեռի քրիստոնէական
վարժարաններէն շատին մէջ դժագրութեան դաս բնաւ չաւան-
դուիր. ցանցաւ բացառութեամբ եղածներունն ալ չկայի պէս ան-
ուանական բան մըն է լոկ :

Բայց Սրբունիկն ինչո՞ւ արդեօք ժխտու էր ու սրտաւաստու էր.
Չի կը տեսնուի, իր Յիսուսին քունը երբեք չէր տաներ :

— «Անուշ Յիսու՛ս, կ'ըսէր Մայրը, կը պարզուէր զոչոչոյուն,
«Բնացի՛ր աչ, իմ գառնուիս, ճարմակ գառնուի իմ սիրուն,
«Բնացի՛ր աչ, ասեմն ուշ է, տե՛ս մարեցաւ մեր կանքեղ,
«Քաթիկներդ յոգնեցան աչ, տե՛ս ճակատդ շուսագեղ
«Կարմըրեցաւ. մնջէ, սէր իմ, մնջէ խաղաղ մի՛ վախճաւ»,
Յիսուս մանուկ կը ժպտէր միշտ, ու երբեք չէր լրնանար :

— «Օղբ ցուրտ է, կրակ չկայ, քանիկն կ'ոռնայ սարսուզիկն,
«Ննջէ՛ հոգիս, գիշեր եղաւ, գիշեր՝ քարի Սասնաժիկն,
«Սիրոյ գիշեր է այս, սիրո՛յ, նոր հարստունն արքայուէր,
«Շուտ մանկիկս, սաւաններուն տակ ա՛յ ծածկէ քու աչքեր,
«Երկնի ոսկի շուսակներն անոնց պիտի նախանձին».
Մակայն դարձեալ չէր տաներ քունն անգործ Յիսուս-Մանուկին :

— «Կոցէ՛ աչքերդ, անուշ հրեշտակ, քնացի՛ր ինչ մ'անխըռով,
«Երագները տեղ պիտի գան հաւիտաներուն քոնիջով,
«Իրենց քոյնը պիտի շինեն քարքիչներուդ տով սեւուկ,
«Անոնք պիտի՛ գան, ո՛հ քնացի՛ր, քոյնիկ Յիսուս» : Բայց եղո՛ւկ,
Չունիկն օգուտ իր երգերը, ընդունայն՝ իր աղերսներ,
Յիսուս-Մանուկն աշուկները քունը երբեք չէր տաներ :

Ու այն ասեմն Սասնաժիկն օղբարկուած նայուածքով,
Իր սիրտունն գալիկն վրայ ցաւոտ ճակատն հակեղով
«Չե՛ս քնանար, շատ, ուրեմն, ահա՛ մայրիկդ աչ կուրայ,
«Մօրդ արցունքներ, արդեօք քնաւ չե՞ն աղոցիկի քու վրայ».
Ու արցունքներ դառնակակիծ կը հոսէին աչքերէն,
Մինչ անուշ քունն Յիսուս-Մանուկն աչքերն անէր էր արդէն . . . :

Մանուկ

ԱԼԳՈՂՍ-ՏՕՏԷԿԵ
ՕՐԻՈՐԴ ԱՂԻՍ ՀՈՒԱՍԱՐԵԱՆ



Ո՞Վ Է ՅԱՆՑԱԻՈՐԸ

Անցեալները յօղուածագիր մը պատմութիւնը կը պատմէր ազջկան մը որ կուլար կ'ողբար երիտասարդի մը կեղծ սիրաբանութեան անսպուռն որ այժմ իրմէ հեռացած էր՝ ուրիշի մը մօտ թառելու համար: Գրողը այսպէս կը փորձէր հաստատել թէ կնոջ հոգին, մանաւանդ տարտեսն յարաբերութիւններու մէջ խիստ զիւրահաղորդ է, մինչեւ յրբենիօրէն դառն պատրանքներու սահմանածայրերը քերկուտ աստիճան, թէ անիկա շատ չուսող հլու ստրուկ մը կը գառնայ, նոյն խոկ ամէնէն խիզախ զգայութեանց փթթումին տակ: Ասոնք կնոջ համար հոգեկան այնպիսի զրուագներ են արդարեւ, որոնք իր մասին տածուած կարգ մը նախապաշարտ մտերու մնացորդ աւլցուքին հետ այսօր հետզհետէ կ'իջնան իրենց բարձրաւանդակէն. մնաց որ անկողմնակալ և լուրջ ուսումնասիրութիւն մը երեսն պիտի բերէր բոյորովին տարբեր և կուռ պատճառներ իրբեւ ծնունդ այդ երեւոյթներուն:

Փորձենք զուգակշռութիւնը կողմնը երիտասարդի մը ևւ րիտասարդուհիի մը յարաբերութեանց ու այն ատեն տեսէք թէ ի՞նչ եզրեր պիտի ունենանք մեր ձեռքին մէջ:

Երիտասարդ մը կը դարուասէ ազջկան մը միշտ սա երկու շարժառիթներէն մըլուած, Ֆիզիքական գեղեցկութիւն և միտազի առաւելութիւն: Ազջիկ մը իր կարգին անդրադարձ տրամաբարութիւններու գեղին մը կը պարզէ ո՛չ նուազ պատճառներով, որոնք սակայն մաքուր հայեացքէ մը դիտուելով՝ բնա՛ւ աննպաստ, բնա՛ւ ստորնացուցիչ հանգամանքներ չեն ներկայացներ բազդատական եզրին հետ. ի՛նչ ընէ ազջիկ մը, երբ կը սկսի կեանքը ճանչնալ, իր ընտանիքին կայութեան իսկամտիլ, երբ կը տեսնէ որ սուրին մէջ իր սպասողի գերը շատ աւելի մեծ է քան հացը ճարելու իր մասնակցութիւնը. բնականաբար այս պայմաններուն տակ չպիտի կրնայ անիկա երկար ստեն կուրծք տալ զինք ճնշող անողոք հարկին. պէտք է գուրս ելնել հօրը սուրնէն, իր տեղը թողուլ իրեն յաջորդ քոյրերուն և ա՛նա այս ամէնը կը արա՛նադրեն զինք պատրաստակամ ըլլալ առաջին փորձի մը իսկ առջև:

Արդ՝ չիմա ի՛նչպէս համարձակինք յանցաւոր նկատել ազջիկ մը, երբ սիրոյ շատուածին թեւերուն կը յանձնէ ինքզինք ա՛յսքան արդար տրամարսնութեամբ. կա՛մ ի՛նչպէս անմիտ համարենք իր բնթացքը՝ երբ ա՛յսքան մաքուր ձգտումով մը դուրս կուգայ անիկա:

Գալով երիտասարդի մը պարագային, անոր պայմանները գլխովին կը տարբերին, անոր միակ նպատակակէտն է հաճոյքը.

ըլլա՛յ միտի գեղեցկութենէն, ըլլայ դրամի առաւելութենէն բղխող հաճոյքը. և շատ անգամ այս վերջինը ա՛յնքան գերակշիռ ազդեցութիւն մը կ'ունենայ մեր երիտասարդներու սրտին վրայ որ՝ անոնք չեն վարանիր հեյտութեամբ կուլ տալ տգէտ, տխմար և շատ անգամ հիւանդկախ և ալ աղջիկներ. . . :

Առածին հա՛մե ևս, միշտ լսելին թշնամի լաւագոյնը գոյութիւն ունի. ուստի պակաս չպիտի ըլլան աղջկան մը խռո (չորջ գարձոզ) կատարող երիտասարդի մը հա՛մար նորանոր առաւելութիւններով ներկայացող ուրիշներ: Եւ որովհետեւ սրտի կամ գաղափարային ընտանիքի ազդեցութեամբ չէր որ այդ երիտասարդ սրտերը հակած էին մէկը մէկու, ընտանաբար հագուստ մը փոխելու գործողութեան չափ դիւրին պիտի ըլլայ երիտասարդին լքել այն՝ որուն առջև թափած էր պահ մը իր սրտի գանձերը և յարիլ միւսին: Ու ա՛հ այն ատեն մենք պատահանի մը տակէն անցած միջոցնուս՝ սենեակի մը կամ մեր մտերմական բազուկներուն մէջ պիտի լսենք հեծկտուքներ, զայրոյթի մը արգիւնք անուանարկութիւններ ալ, որոնք աղջկան սրտին իրական ցաւին հուր ժայթքումները պիտի ըլլան:

Ընդ՝ք խնդրեմ ո՛վ է յանցաւորը:

Կնոջ վիճակը հետզհետէ իր բարւոքման կը դիմէ, ու մենք կը գտնուինք փոխանցման ժամանակի մը ամէնէն փափուկ թելերուն վրայ. յրազրական յորդորներ պէտք չէ թողունք օդին մէջ ծփուն ծուէններուն ման տարտամ ու աննպատակ. հոս գաղափարի շղթայումը մեզ կը բերէ բաղխիլ դարձեալ ուսուցչական մեծ գործին. մեր սեւին նկատմամբ հիմնական դարձաններու համար պէտք չէ երբեք դպրոցի յարկին տակ տեղ տանք, դորձ տանք այնպիսիներու՝ որոնք դիպուածի բերումով կամ պակաս դրամածփիտ մը ա՛րողջացնելու նպատակով կը մտնեն հոն, որուն միակ ու նուիրական դերն է ապագան կերտել:

Վարժարանի մը շրջանը կեցող մեր այսօրուան վարժուհիները պէտք է մարմնացնեն իրենց վրայ ուրիշներէ աւելի, լայն ու ընդհանուր զարգացում, ըմբռնած ըլլան անցեալ ու ներկայ կնոջ բովանդակ հոգեբանութիւնը, զարգացման օրէնքները, ու արդի ձգտումները: Վարժուհին ինքնին արդէն կեանքի և դատողութեան հատուկ բովերէն պէտք է մտաւորապէս կազմէ իճեալ կիներ և ջանայ գայն ներարկել մատաղ էգերու. ջանայ կաղապարել իր պզտիկ սանուհիները այդ մտատիպարին վրայ, մէկ խօսքով ջանայ ուսուցանել անոնց մէջ գիտակից և ձեռներէց անհատը:

Յօդուածիս վերջակէտը դնելէ առաջ ըսեմ նաև. թէ այն ատեն մենք առիթ չպիտի ունենանք աննկազիր երիտասարդի մը կեղծ յարաբերութիւններէն յետոյ՝ ձախորդ սիրաբանութեան մը երեմիականը լսելու մեր քոյրերուն բերանէն:

Ն Ի Ն Ի Ի Ն Օ Ր Ա Գ Ի Ր Ը .

ԵՐԿՈՒՇԱՐԹԻ

Վեց միլիոն ֆրանք... : Չը կարծէք թէ կաակ մին է որ կ'ընեմ սակայն , որովհետեւ ատանկ կոտակներ ընել՝ ոսկիներս ուրիշներու թողուլ որ ուտեն , անխատու թիւններ կն պարզապէս որոնցմէ հաճոյք չեմ զգար երբեք :

Վեց միլիոն ֆրանքը մարդոց իւրաքանչիւրին ի՛նչ երազներ կուտայ տեսէք :

Գրադէտները այդ հրապուրիչ գումարով իրենց փոշիներով ծածկուած՝ անտիպ զործերը կը հրատարակեն անմահութեան գափնին խլելու համար :

Բանաստեղծները եթէ այդչափ զրամ ունենան կապոյտ վիւլաներ կը կանգնեն կապոյտ երազներով խտէպներ հիւսելու համար :

Վարժուհիները այդ գումարով կոմսուհիներ կը կարծեն ինքզինքնին : Վարժապետներ իւզոտ վերաբիւռնին նետելով՝ օրուան մեծահարուստ անձնաւորութիւնները կը ներկայացնեն ալ :

Խրագիրները չուտով մը կ'ամուսնանան :

Խմբագրուհիներուն ըսելիք չունիմ , որովհետեւ ատանկ վեց միլիոնի պէս պզտիկ? գումարներուն կարեւորութիւն չեն տար , անոնք միշտ հարուստ են արդէն :

Շուկացիները եթէ այդ միլիոնները ժառանգեն , զբաքառ կը սկսին խօսել , իսկ ոսկերիչները պիտի քլէթով կը ճամբորդեն շուկայէն մինչեւ Իւսկիւտար :

Մերկերիկ ազաները ազնուական կ'ըլլան , և կօշիկներնուն փոշիները որ առաջ իրենց տի'իւնին մաքրել կուտային , հիմակ փոխադարձարար անոնց կօշիկին կապիչներ կը կապեն՝ ծնրադրելով փողոցին մէջ :

Փառանձեմ հանրմները անձնական կառքերով կուտան իրենց այցելութիւնները , Մելքոնին կ'երթան մազերնին յարգարել տալու համար :

Տիկին Վերժինները հագուստնին Պէկէին կարել կուտան , և զբոսանքի համար ամէն օր ձիով պտոյտ մը կ'ընեն :

Ագահները ճիշդ հոգեւարքի պահուն կոտակնին կը պատրաստեն :

Աղջիկները վեց միլիոն ֆրանքով ա'լ վստահութիւնը կ'ունենան՝ թէ պիտի կրնան երազուած ամուսին մը գտնել , իսկ մանչերը Ռօջիլաներ կը կարծեն ինքզինքնին , և իրենց արժանի ընկերուհի մը աշխարհի վրայ երբեք չի գտնուիր :

Վերջապէս մարդիկ կան որ բարեգործութիւն ընել կը խորհին եւ ուրիշներ՝ որոնք զարձեալ նոյնը կը մնան այդ խոշոր գումարը ունենալով հանդերձ :

Սակայն ճարտնցի մանարկիկ հուրին ճշմարտապէս կին է եղեր, որովհետեւ կիները բնական օրէնքով մը ամէն բանէ գերազանց կը նշխարեն արդուզարգը, որ միակ միջոցն է հրապոյրի եւ պերճանքի — ճարտնցի սիրուն, երկայն պրկուած աչուկներով իշխանուհին ալ իրրեւ կին վարուեր է, վեց միլիոն Փրանք միմիայն հազուատի մը ծախսելով :

Հագուստ մը, որուն մէջ իր պզտիկ մարմինը դիցուհիի մը կերպարանքը ստացեր է սպանովարար :

Եւ խորհիլ որ այրերը կը մեղադրեն տակաւին կիները : Սակայն տարօրինակը հոն է որ՝ թէ՛ կը մեղադրեն թէ՛ կը հաւնին : Երկուքն ալ ճշմարտութիւններ են թէև, սակայն բոլոր իմաստութեամբս !!! տակաւին չեմ կրցած գիտնալ թէ, այդ երկու ճշմարտութեանց մէջէն ո՞րն է ճշմարիտ ճշմարտութիւնը : Հաւնելին իրաւ է թէ մեղադրելին :

Հաւատացէք որ սա այրերն ալ շատ տարօրինակութիւններ ունին : Մէկ կողմէ կը տեսնես որ հագուած չքուած կին մը հիացումով կը զիտեն, եւ միւս կողմէ կ'արգիլեն իրենց կիներուն որ քիչ մը շատ զարդարուին : Կա՛մ մի նաւնիք կամ արածուածութիւն տուէք, չէ՞ բարեկամուհիներս : Եթէ արդուզարգը տղեղ բան մըն է ինչու կը հաւնին, իսկ եթէ աղուոր է ինչու կը սրողին :

Այս պարադոքսին մէջ այրերն ալ առեղծուածներու տուփ մը պիտի նկատէի կնոջ նման, եթէ սակայն զաղտնիքը աղամանդի մը պէս չիայլէր արեւին ներքեւ :

Աղուոր բարեկամուհիներս, այրերը չեն թոյլատրեր իրենց կիներուն որպէս զի զարդարուին, որովհետեւ այդ զարդարանքին բոլոր հետեւանքը իրենց քոակին միտտակար է, մինչդեռ կը հիանան անձանոթ կնոջ մը հագուստին, ճոխ գլխարկին, եւ ձեռնոցներուն վրայ որովհետեւ անոր արդուզարգը իրենց քսակը երբեք անհանգիստ չէ ըրած : Ահաւասիկ թուայէզի հակառակող բոլոր այրերուն հոգեբանութիւնը, գոնէ իմ մասիս :

Եւ սակայն, ինչ որ ալ ըլլար վեց միլիոն Փրանքը երբեք հագուստի մը համար չպիտի ծախսէի. հապա լ'ոնչ կ'ընէի որ պիտի հարցնէք թերեւս, ո՞՞... gros lotն շահելէս ետք ձեզի բոլոր ընելիքներս կը պատմիմ :

ՄԱՅՐ ԵՒ ՎԱՐԺՈՒՅԻ

ԴԱՍՏԻԱՐԱՆՈՒՂԻՒՄ ԵՎ ԽՕՄՅԵՐԸ՝ ԿՈՄԵՐԿՆԵՐՈՒՆՆԵՐ

Պաշտօնիս բերումով անկարելի է որ բարեկամ չըլլամ մայրիկներուն . և ահա ձեզի հանդէպ, բարի՛ մայրիկներ, տածած բարեկամութիւնս է որ կը ստիպէ զիս խօսիլ այսօր ձեզի հետ այնպիսի նիւթի մը վրայ որ զիս ու միանգամայն զձեզ պէտք է որ շահազըրգուէ :

Երբէք մտածած էք թէ ես ու դուք միանգամայն կեանքի դուգահեռական միենոյն գծերուն վրայ կը գտնուինք, մեր երկուքին պաշտօնն ալ բարձր ու դժուարին է և կը խտանայ դաստիարակելու գործին մէջ և հօն պէտք է կատարելագործուի : Սակայն կը խորհիմ ու կը ցաւիմ, վասն զի հակառակ այնքան մերձաւորութիւն տիրելուն մեր պաշտօններուն մէջ, իրարմէ այնքան հեռու ենք, մէկ ծայրը մենք կը գտնուինք, մէկ ծայրն ալ դուք :

Ըսէք, խնդրեմ, ինչո՞ւ այնքան սառն անտարբերութեամբ կը զիտէք այն համեատ շէնքը, որ Դպրոց կը կոչուի և ուր ամէն օր կը յաճախեն ձեր հոգւոյ հատորիկները, օր մը մարդ մը ըլլալու համար : Ես գիտեմ ձեր մտքէն ի՞նչ կ'անցնի, աղնիւ մայրիկներ, ապահով ամէնքդ ալ կ'ըսէք. «Մենք կանոնաւորապէս մեր տղոց թոշակները կը վճարենք, և քանի որ դպրոցն ալ պէտք եղած պաշտօնեաները ունի, ի՞նչ հարկ այլ եւս մեզի համար մեր տղուն դպրոցական կեանքին մտահոգութիւնը ունենալ» :

Ահաւասիկ բուն վէրքը որուն վրայ մատս դնել կը կարծեմ : Չէ՛, աղուոր մայրիկներ, այդքանով չէք կրնար ձեր օժիքը ազատել ձեռքէս, քանի որ այդքանով չվերջանար ձեր պաշտօնը . ո՛չ, ո՛չ, այդքան դիւրին մի կարծէք ձեր գործը, ես այնպէս կը հաւատամ թէ, ձեր գործը աստիճան մը խմինէս ալ ծանր է :

Դուք ոչ միայն ձեր զաւակաց առտնին կեանքի հոգը պարտիք ունենալ, այլ նաև դպրոցական կեանքինն ալ, մինչ մեր աշխատութիւնը աւելի դպրոցին մէջն է որ կը շեշտուի : Եկէք յաճախ տեսնել մեզ, հետաքրքրուեցէք ձեր զաւակաց բարոյական, մտաւորական ու ֆիզիքական կեանքով . մինչև որ մենք ձեռք ձեռքի տուած չաշխատինք, երբեք մեր նպատակին չպիտի հասնինք մեր զաւակաց դաստիարակութեան դժուարին ու փափուկ գործին մէջ : Հէրիք չէ՞ որքան թերացաք ձեր մայրական պաշտօնին մէջ անգիտակցաբար . լաւ համոզուեցէք թէ դուք ալ մեծ բաժին մը ունիք ձեր զաւակին կրթութեան մէջ, ա՛յլ ժամանակն է փոխելու մինչև

ցարդ գրեթէ տիրող սա սիւալ դադափարը, որ կը կայանայ ամէն բարեկարգութիւն դպրոցէն սպասելուն մէջ :

Աշխարհ տարօրինակութիւնով լեցուն է, հակապատկերներով լի: Մենք ամէն յառաջդիմութիւն տունէն կը սպասենք և դուք ալ դպրոցէն: Բայց եկու տես որ գիտութիւնը ո՛չ մեզի համակարծիք և ո՛չ ալ ձեզի ձայնակից կ'ըլլայ: Գիտութիւնը այսօր կ'ընդունի թէ՛ միջավայր ու դպրոց միայն, պիտի կրնան միայն ճշմարիտ ու առողջ դաստիարակութիւն մը տալ ձեր դաւակայ և հասցնել զանոնք քաղաքակրթութեան բարձրագոյն զէնիթը:

Ուրեմն աղուոր մայրիկներ, աշխատեցէք ստեղծելու ձեր անմեղ ու անփորձ դաւակայ համար ընտանեկան բարձր ու ազնիւ միջավայր մը, վասն զի ձեր պէպէքներուն մեղքամոմհողին հոն է որ պիտի կաղապարուի և մանկան ուղեղին վրայ ու է տպաւորութիւն, յուսի կամ լաւ յուսէտ անջնջելի կը մնայ, ապահով եղէք:

Անգամ մը որ ստեղծեցիք լաւ ու ճոխ ընտանեկան միջավայր մը ձեր դաւակայ համար, այն ստուն շահագրգռուեցէք ձեր դաւակայ դպրոցական միջավայրով քանի որ այդ երկու միջավայրերու մէջ տիրող հիանալի ներդաշնակութիւնէն է որ լոյս պիտի ծագի:

Անշուշտ մեր մտերմութիւնը թոյլ կուտայ աւելի յառաջանալու անկեղծութեանս մէջ, առանց վիրաւորելու ձեզմէ քանկներուն բարձր արժանապատուութիւնը: Հաւատացէք, սիրուն մայրիկներ, ձեր փափուկ սիրտը վշտացնելէ մզոններով հեռի եմ: Կարելի է որ իմ ամէնէն մտերիմ բարեկամութիւններուս ու եւ է վիրաւորանք ուղեմ պատճառել:

Առանց ձեզի հետ շատ մտա ապրելուս, առանց մշակելու ձեզի հետ սերտ մտերմութիւն մը, առանց ականատես ըլլալու ձեր ընտանեկան միտքին ներքին, դիտեմ, շատ լաւ գիտեմ թէ՛ ձեզմէ իւրաքանչիւրը ինչ չափով կը կատարէ իր մայրական բարձր պաշտօնը:

Մի զարմանաք ըսածիս, երբ ըսեմ թէ ձեր դաւակները ձեր հայելիներն են. անոնց վճիռ ու անթափանց հայելիհողիին մէջ ցոլացած կը տեսնենք ու կը կարդանք յտակօրէն ձեզմէ իւրաքանչիւրին հողիները:

Հաւատացէ՛ք, անհուն ցաւով մը խոստովանելու կը հարկադրուիմ սա ճշմարիտ իրողութիւնը թէ՛ այդ հայելիներուն մէջ ցոլացած հողիներու մէջ չկրցանք զանել հողի մը բարձր ու ազնիւ, հողի մը վսեմ, մէկ խօսքով խտեալ հողի մը:

Այն, բարի մայրիկներ, երբ սենեակս քաշուած մերթ ընդ մերթ կը խորհիմ սա տխուր իրականութեան վրայ սիրտս կտոր կտոր կ'ըլլայ: Մանուկը յաւէտ իր մանկութեան շրջանին մէջ

պիտի մնայ չորչափ տեւէ այս աններդաշնակութիւնը մեր ընտանեկան ու կրթական միջավայրերուն միջեւ :

Իրաւ է թէ տարէց մայրիկներէն առ այժմ՝ բան յուսալ սնխելքութիւն է, բայց դուք, ո՛վ դեռատի մայրիկներ, դեռ մամնակ ունիք շատ բաներ ընելու, շատ բաներ սորվելու, միայն քաջութիւն ունեցէք ձեր տգիտութեան խոր քունէն արթննալու : անա այն ատեն յաջողութիւնը պիտի գայ : Բայց հարկ է այժմէն սկսինք գործի, բայց մի կարծէք թէ նպատակ ունինք ձեր մտքի հասողութիւնէն շատ բարձր բաներ պահանջել ձեզմէ : Ես ձեր կարողութիւնը շատ լաւ կը ճանչնամ, հետեւաբար ձեզի պիտի առաջարկեմ գործերու ամէնէն զիւրիւր և իրականալին, միայն այս նպատակին հասնելու համար ձեզմէ քիչ մը կամք կը խնդրուի :

Այո՛, կամքը, զօրաւոր ու երկաթի կամքը շատ բարեփոխումներ պիտի կրնայ ներմուծել ձեր ներկայ ընտանեկան կեանքին մէջ, բարեբար յեղաշրջում մը պիտի կրնայ մտցունել ձեր առտնին կենցաղին մէջ : Ուրեմն աշխատեցէք այդ կամքը ձեր մէջ մշակելու, համեւելու համար բարոյական իտէալ բարձրութեան մը :

Այո՛, կամք ունեցէք ձեր ղգացումները ազնուացնելու, ձեր գաղափարները լայնցնելու, կամք ունեցէք օրուան յառաջդիմութեան մասնակցելու՝ մեծ մտքերու արտադրած գործերը ուսումնասիրելով, ուր պիտի գտնէք լայնօրէն գծուած ձեր պարտականութիւններուն ուղին : Կամք ունեցէք այդ ուղիէն անսայթաք ընթանալու : համեւելով ձեր վսեմ պարտականութեան զխտակցութեան բարձրագոյն զէնիթը և անա այդ երջանիկ օրէն սկսեալ պիտի ըլլանք իրարու սերտ բարեկամներ, իրարու իմաստուն խորհրդատուներ և իրարմէ անբաժան յիշատեք և այդ կերպով պիտի կրնանք ստեղծել երջանիկ մանկութիւն մը և անտի լաւագոյն սերունդ մը :

ԶԱՊԵՆ ԶԱՔԱՐԵԱՆ

Բերս

Վարիչ Մանկապարտիզպանուհի



ԿԱՆԱՑԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

ԼՈՂԱՆՔԻ ԵՒ ԾՈՂՈՒ ԲԱՂՆԻՔՆԵՐՈՒ ՎՐԱՅ

Հին ժամանակները, երբ մարդիկ իրենց զաւակները կը կրթէին ամէն տեսակ մարմնամարզներով, լողանքը իրաւամբ կը նկատուէր իբրև մին ամէնէն օգտակար մարմնամարզներէն զարգացնելու եւ զօրացնելու մկանային գրութիւնը: Ուտոի, մեր նախահայրերը, որոնց մէջ չատ յարդի էր լողանքը, կը հաւատային թէ այդ մարմնամարզով հողին կը ստանայ կորով, քանի որ մարմինը կը կազմուի: Այս բազմապատիկ պատճառներով նախնիք լողանքը անհրաժեշտ կը նկատէին մարդուն, և լողալ չզիտցողը կ'արհաւիրէին կարգալ գրել չզիտցողին հաւատար:

Սակայն լողալու արուեստը, ընդհանրապէս մարմինին կազմուածքը զօրացնելով հանդերձ, լողալ գիտցողին միջոց կուտայ ինչ ինչ պարագաներու մէջ ազատելու անդուժ մահուանէ մը, եւ երբեմն ալ օգտակար ըլլալու իր ընկերին: Պիտի ըսենք թէ ի՞նչ որ ալ ըլլայ լողալու կերպը կամ եղանակը, ըլլայ փօրի վրայ, բազուկները տարածելով, ըլլայ ջուրին վրայ մարմինը հաւատարակութեան մէջ պահելու համար գործածուած եղանակը, ամէն տեսակներն ալ շարժման մէջ կը դնեն վերի անդամներուն, ինչպէս նաեւ կուրծքին, կանակին և ստորին որովայնին մկանունքները: Ընդ այս կանոնաւոր շարժումներուն պատճառաւ է որ լողանքը մեր գործարանաւորութեանց վրայ կը դրօշմէ ընդհանուր քաջողութիւն մը և ասով կը նպաստէ մեծապէս բոլոր մկանային գրութեան յառաջատուական և ատիճանաւոր զարգացման:

Այս բազմազան շարժումներուն պատճառաւ է նաեւ որ լողանքի մարմնակրթանքը ստուգապէս կ'ազդէ մարմինին տնտեսութեան բոլոր պաշտօններուն վրայ, կը բանայ ախորժակը, կը դիւրացնէ մարտդու թիւնը, արեան շրջանը կը գրգռէ: Մէկ խօսքով լողանքը հաճելի է՝ առողջապահական մարմնամարզ մը ըլլալով հանդերձ, առողջութիւնը կը պահպանէ կազմուելով ամբողջ գործարանաւորութիւնը:

Ծովային բազնիք մտնելու ժամը անկարելորդ ինդիք մը չէ, պէտք է առաւելապէս լուացուիլ, առաւօտները ժամը Յին և կէս օրուան մէջտեղերը, բայց եթէ այդ ժամերուն անկարելութիւն կ'սլ, կ'արելի է լուացուիլ կէս օրէ 3 կամ 5 ժամ ետք: Նոյն իսկ երբեմն, մանաւանդ տղայոց և նոր սկսողներու համար, կէս օրէ վերջ եղած լուացումները աւելի հանդուրժելի են, որովհետեւ ջուրը աւելի տաք կ'ըլլայ քան առաւօտուն: Գլխաւոր կանոնը

ա՛յն է որ առաւօտեան նախաճաշէն մէկ երկու ժամ վերջը միայն պէտք է ծով մտնել, կամ կէս օրուան կշտապինոյ ճաշէն 3-4 ժամ վերջ: Ուստի ծովային բաղնիքներուն յաշոգութիւնը մեծապէս կախում ունի զանոնք գործադրելու եղանակէն, և մանաւանդ ջուրին մէջ մտնելու կերպէն: Ծովուն լաւագոյն արդիւնքներէն օգտուելու համար, պէտք է որ ամբողջ մարմինը, գլուխն ալ մէկտեղ, ջուրին մէջ մխրճուի միեւնոյն ժամանակ:

Գալով աղայոց, զանոնք միշտ պէտք է լուալ, աւելի դիւրաւ սորվեցնելու համար անոնց լողալու արուեստը իրենց մատաղ հասակէն:

Բաղնիքին տեւողութիւնը, մանաւանդ սկիզբները պէտք է միշտ կարճ ըլլայ, եօթ-ութ ընկզմում միայն, այսինքն 5էն 7 վայրկեան միջին հաշւով. իսկ վերջերը 15էն 20 վայրկեան առ առաւելն, եթէ մարմինը վարժուած է: Սակայն մեղմ և տաք կլիմաներու մէջ բաղնիքը կրնայ երկարիլ մինչև կէս ժամ և նոյն իսկ աւելի: Բայց այս չնորճքը վերապահուած է միայն փորձի համար կամ հաճոյքի համար լուացուողներուն. այսու հանդերձ խորհուրդ կուտանք իրենց եզերքէն շատ չնւաճալ տանոց իրենց ետեւէն կամ քովէն մակոյկի մը ընկերակցութեան:

Բաղնիքի բուժումէն վերջ և դարմանումի այդ եղանակէն ձեռք բերուած օգուանները չկորսնցնելու համար, պէտք է լողանքը շարունակել ժամանակ մի տան մէջ պող ջուր լեցնելով մարմինին վրայ: Բաղնիքի հազուստը պէտք է ըլլայ թեթեւ հիւսուածոյ մը, որ մարմինին փակցող չըլլայ, սրպէս զի ծովուն ջուրը միշտ ուղղակի շիւռմի մէջ գտնուի մորթին հետ: Գլուխը սակայն ամբողջովին ըստ պէտք է մնայ:

Գասապոս

ՄԱՐԻ Ա. ՆԵՐՍԷՍԵԱՆ


Ա Չ Դ

Արհեստագիտական վարժարանի նախորդ 3 վարչուհիները իրենց գործառնութիւնները կը շարունակեն Բերա Թագսիմ, Բում Բապրիսթան փողոց թիւ 26 տան մէջ և կ'ընդունին ձերմակեղէնի վերաբերեալ ամէն տեսակ յանձնարարութիւններ, խիստ դիւրամատչելի պայմաններով:

Յանձնարարութիւնները կ'ընդունուին Յուլիս 10 երկուշաբթի օրէն սկսեալ ամէն Բչ. Դշ. և Ուր. կէս օրերէ վերջ:

Այցելութիւն մը կը բաւէ դադարիար կազմելու համար պատրաստուած գործերուն նրբութեան և ճաշակաւոր ըլլալուն և միեւնոյն ասին գիններուն չափաւորութեան մասին:

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ ՄԸ
ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԵԱՆ ԴՐՈՒԹԵԱՆՑ ՎՐԱՅ



Քաղաքակիրթ ամէն ազգ իր կրօնական, ընկերական եւ ընտանեկան կազմակերպութեան նկարագրին եւ հանճարին համեմատութեամբ՝ դաստիարակութեան իր դրութիւնը ստեղծած է: Դաստիարակութիւնը հին է ա՛յնչափ՝ որչափ ինքնագիտակից մարդկութիւնը: Քաղաքակիրթութեան առաջին սանդղնամատին վրայ երեւոյզ մարդկութեան հետ սկսու ան, անոր հետ պիտի վերջանայ: Պրպտենք պահ մը պատմութեան էջերը, անցնինք հաղարաւոր տարիներու կերտած դարուղիէն, որուն վերջացած կէտին, անհուն բացաստան մը պիտի պարզուի, ո՛ւր պիտի տեսնենք Եգիպտացիները, Չինացիները, Հնդկիները, Պարսիկները, Յոյներն ու Հռովմայեցիները, Ժողովուրդներ, որոնց իւրաքանչիւրը իր դաստիարակութեան ուրոյն դրութիւնը ունի: Տե՛ս հին Եգիպտոսը, Ֆէթիչներու այդ աշխարհը, ո՛ւր սակայն գոյութիւն ունի բարձրագոյն դասակարգ մը, քուրմերու դասակարգը, որ կախարդական գիտութեանց մէջ սուզուած, մոգական դաւազան ի ձեռին, կը սարսուռացնէ բովանդակ համայնք մը: Թեքէի մատենադարանը գիտութեան վառարան մըն էր: Հելլեն ամէնէն մեծ մտքերն իսկ, իրենց լուսաւորուած մտքին ստուերոտ խորշերը լուսաւորելու համար Եգիպտոս կը փութային: Մովսէս, Եբրայեցւոյ օրէնագիրը, փարաւորներու քուրմարուն բովանդակ գիտութեան մէջ կրթուած էր:

Անցի՛ր դեղիններու երկիրը, Չինացիներու մէջ, ո՛ւր յանկարծ պիտի աեսնես կոմիւիւնիզմ մը, որ դաստիարակութեան հիմ կը զնէ որդիական յարգանքը: Չինացիք հպարտ են իրենց մեծ իմաստասէր փիլիսոփայուլը, որուն կը պարտին իրենց դարաւոր գոյութիւնը: Դաստիարակութեան դրութիւնը որչա՛փ կը փոխուի սակայն միջավայրէ միջավայր, Ժողովուրդներու նկարագրին համեմատ: Յատակ դատողութեամբ Չինացիներուն աշխարհէն, երբ ոստումով կը նետուինք վառ ու խանդոտ երեւակայութեամբ արբչիւ Հնդկական երկնքին տակ, դրութեան աչքառու տարբերութիւն մը ուշք կը դրաւէ յանկարծ: Պրահման աստուծոյ քուրմերն ու պրահմանուհիներն արուեստական անձուկ չրջափակերու մէջ չէ որ կը կաշկանդուին, այլ ընութեան ծոցը, բացօդեայ վայրերու եւ արմաւենիներու ցանցառ եւ ու նուրբ շուքին տակ կ'ուսանին ու կ'ուսուցանեն տեսակ մը փոխադարձ ուսուցման դրութեամբ մը: Հնդիկ ուսանողները, ուսուցիչ-աշակերտներու դաստիարակութեան տակ, իրենց

զրավարժական նախափորձերը աւաղներու վրայ կը փորձէին, ապա արմաւենիներու անրեւներուն վրայ, երկաթէ գրիչներով անկէ վերջն է որ պիտի արժանանային թուղթի եւ մուտանի:

Բայց խնդիրը բոլորովին կը փոխուի, երբ պարսկական զօրաւոր դաստիարակութեան վրայ է: Յանդուգն ոգւով վառուած հին պարսիկները, դաստիարակութիւնը կ'ըմբռնէին լոկ, ամէն տեսակ խոնջէնքի . և զրկանքներու բնկերացած մարմնամարդական կրթութեան մէջ:

Երբայական երկնքին տակ, իմաստութիւնը, ինչպէս Արարնեւրու վրտնին ներքեւ, առակի կամ առածի ձեւը կը զգենուր. անհար ո՛չ դասակարգին, ո՛չ ընտանիքին, ո՛չ երկրին համար կը դարգանար, այլ՝ Մովսէսին հեա Սինայի գագաթը որոտումներու մէջ խօսող Եհովային ու Թորային (օրէնք) համար: Երբայցի երիտասարդներու կրթութիւնը սուրբ գիրքերու ուսումնասիրութեան մէջ միայն կը կայանար, զոր իւրաքանչիւր իւրայեւացի պարտաւոր էր ընդօրինակել իր լակ ձեռքով գէթ անգամ մը իր կեանքին մէջ, իր ընտանիքին ծոցը, որովհետեւ բաւին բուն նշանակութեամբ՝ դպրոց չկար Երուսաղէմի աւերումը կանխող ժամանակներուն մէջ:

Այս բոլոր հին ժողովուրդներու մէջ սակայն, ո՛չ մէկը պիտի կրնար աւելի հեռուն տանիլ դաստիարակութեան գործնականն ու տեսականը, որքան Հելլէնները, իտէալի և իրակա՛նչ այն դաշն ներդաշնակութեամբը, որ վերտացուած չէ երբեք: Այդ դաստիարակութիւնը ոյժ, կորով և ճարտիպութիւն կուտար:

Կը տեսնենք ուրիմն թէ ամէն ժողովուրդի քով, դարտարակութեան ուրոյն դրութիւն մը կայ, որուն համեմատ կը շինուին, իւրաքանչիւր ազգի անհատին նկարագիրն ու կամքը:

Սակայն ինքնուրոյն դաստիարակութիւններուն այդ հոյլէն, ո՛չ մէկը կրդաւ իտէալի մը բարձրութեան հասցնել իր դաստիարակութեան դրութիւնը: Որովհետեւ միջին դարու բարբարոսներու արշաւանքը, կասեցուց յանկարծ դպրոցներու և դպրութեանց թախէքը: Մտաւորական շարժումը վանքերու մէջ ամփոփուեցաւ: Արեղաները, ձգնաժամի գերագոյն նուպայովը գալարուն, սկսան փոխն ի փոխ գործածել բրիչն ու գրիչը: Միակ նշանաբան մը ունէին, աշխատութիւն և աղօթի: Մտաւորական իրենց խոնջէնքը, ֆիզիքական աշխատութեան մէջ կը փնսուէին, և փոխադարձաբար: Այն առեւնի վանքերը մէյ մէկ վառարաններ եղած էին ո՛ւրիշ կը սիւռուէր զիտութեան լոյսը: Դիտութեան արագ ծաւալման համար, աշխարհականներու համար դպրոցներ հաստատած էին:

Եւ սակայն, նոր դիւտի մը պէտքը զգալի էր: Եւ անա կիւթէնպէրկի գրի վիւտը, ամենազօրաւոր ազգակը եղաւ դաստիարակութեան ծաւալմանը: Դիւրագնի գիրքեր ու գրքոյկներ, ողորդեցին հրապարակը, ու գիտութեան ծարաւի մարդկութիւնը սկսաւ անյագօրէն ըմպել ինչ որ կը մատուցանէր գիտութեան բաժակը: Հնազնեոէ բազմացած կրթական յարկերը, ոչ միայն ցերեկօթեայ այլ գիշերային դպրոցներ հաստատուեցան անոնց համար, որոնք ցորեկը չէին կրնար յաճախել: Դղեակները, որոնք օր մը առաջ զեղխութեան մէյմէկ վառարաններ եղած էին հիմա գիտութեան և դաստիարակութեան մէյմէկ վառարաններ եղած են: Հարուստ թէ աղքատ, միեւնոյն յարկին տակ, կ'ուսանէին անյագ տեսչով մը: Դասակարգական դաստիարակութիւնը, հիմա տեղի տուած էր հասարակական դաստիարակութեան մը: Տարիներուն հետ փոխուեցաւ նաեւ դաստիարակութեան դրութիւնը: Գրական աստղաբեկին վրայ հնազնեոէ երեւցող նշանաւոր անձնաւորութիւնները սկսան փոխել մեթոտները, պատրաստելով աւելի դիւրուսոյցը, որպէս զի աշակերտը անկաշկանդ կարենայ ամբարել մտքին մէջ զիտական ամէնէն բարդ կնճռոտութիւնները:

Փողովրդական դաստիարակութեան ճշմարիտ կատարելագործումը, ուրիշ տեսակ բարենորոգիչի մը կը կարօտէր: Եւ անա Փէսթալոցցի, ամէնէն մեծ դէմքը կուգայ՝ այսինքն այն՝ զոր Գօմէնիւսէն, Ֆրանզէն, Պասըտաուէն, Ռօշովէն և միւսներէն աւելի կրնանք կոչել «ժամանակակից մանկավարժութեան հայրը»: Փէսթալոցցի, որ Յիւրիխի մէջ ծնած է 1746 Յունսլ. 12ին, աւետարանական պաշտօնի մէջ փորձուելէ յետոյ, յանկարծ կ'արթննայ իր մէջ ուսուցիչը ու կը գոչէ. «Դպրոցի ուսուցիչ ըլլալ կը բաղձամ ես»: Առաջին անգամ Փէսթալոցցին է որ կը յղանայ տեսականին և գործնականին համերաչխ գործակցութիւնը: Բան մը լաւ ըմբռնելու համար պէտք է սկսիլ, առանց ոստումի և առանց թերութեան, ուսումնասիրութեան ամէն մէկ առարկային ամէնէն պարզ տարրերէն և բարձրանալ անկէ, փոքր առ փոքր, ամենաբարձր աստիճաններուն: Ահա այս տեսակէտէն մեկնելով էր որ, լուբիաներու, քայլախաղներու, փայտէ փոքրիկ տուներու օջնութեամբ կը զարգացնէին մատաղ խմացականութիւնները, այլևայլ գիտութիւններուն մէջ: Այս այնքան բնական զիւրուսոյց մեթոտին թիւր ըմբռնումն էր որ անգամ մը Զուիցերիացի պետական մարդ մը, Մօրիս Գլէյք, օր մը Փէսթալոցցիին կ'ըսէր. «Ի՞նչ մեքենականացնել կ'ուզէք կրթութիւնը:

—Ո՛չ կը պատասխանէ այս վերջինը, իմ նպատակն է հոգեբանացնել զայն:

Արդարև կրթութեան նպատակը ծանօթութիւններու ճշմարիտ կոյտի մը ստացումը չէ, այլ Ֆիզիքական, մտաւորական և բարոյական կարողութեանց ներդաշնակ զարգացումը: Կրթութիւնը, կ'ըսէ Փէսթալոցցի, պարտաւոր չէ ըլլալ ո՛չ խաղ մը, ո՛չ ալ կանխահաս արամբարանութեան վարժութիւն մը: Ուրեմն անա կը սեռնենք թէ, Փէսթալոցցի դատտիրակութեան բարոյական մեծ շէնքին ատաղձները պատրաստած է, սակայն հիմերը կը պակսին դեռ: Ժողովրդական դատտիրակութեան կարեւորութիւնը, գեղեցիկութիւնն ու մեծութիւնը ո՛չ մէկ երկիր զգացած է այնչափ, որչափ Գերմանիա: Իր ամէնէն խոր մտածողները. Բանդ, Հեկէլ, Շլայմախըր, Շորէնհաուր, իրենց խօսմունքները այս նիւթին նուիրած են: Իր ծոցէն ելաւ Փէսթալոցցի, իր ծոցէն պիտի ելնէր դարձեալ այն հոսնաբը, որ հիմերը պիտի զնէ մանկավարժական գատտիրակութեան: Այդ մեծ անձը, Ֆրէտէրիք Ֆրէտայէլ, Դիւրինիլի մէկ զիւղին մէջ ծնած է 1782 Ապրիլ 21ին: Ֆրէտայէլ, Փէսթալոցցիի աշակերտը, անստաւապահութենէ երբ բարձրացաւ դատտիրակութեան մեծ ու վսեմ պաշտօնին, խորհեցաւ նախ, իր անմահ սուրբին պէս ինքզինքը նուիրել գատտիրակութեան կատարելադործումին: Իր պաշտօնին անձնուրաց նուիրումն էր որ, իր մէջ ծնցուց սա դաղափարը՝ թէ պէտք է կրթութիւնը սկսի մանկութենէ, որպէս զի արմատական ըլլայ, և հնարեց մանկավարժութիւնը:

Ֆրէտայէլի այդ պարտէզը սակայն, պարզ ապստոանարան մը չէ, այլ ընտելութիւնն է, որուն պէտք է մերձեցնել այդ փոքրիկ էակները, կրթելու համար անոնց զգացումները, բարձրացնելու միւս կողմանէ անոնց հողիները: Մանկավարժութիւնը կը հրճուեցնէ աղոց հողիները, զօրացնելով միանգամայն անոնց դործարանաւորութիւնը, մանկական շինիչ զբաղումով մը: Այդ զբաղումը խաղն է, հնարիչ, օգտակար, մտազրդու, հետաքրքրութիւնը սրող, որ կը դրդէ ինքնակամութիւնը ու աղաւ գործունէութիւնը: Ո՛րքան հաճելի է տեսնել պղտիկի մը գրասեղանին վրայ հակիլը, ինքնամուսաց մտասուզութեամբ մը, որ զբաղած է շինելու սուն մը կամ եկեղեցի մը: Ու այդ կիսաքառակուսիները պահանջուած ձևին բերելէ վերջ, արուեստագէտի ի՛նչ հպարտ շեշտ մըն է որ կը դնեն իրենց «շինեցի» բառին վրայ: Փայտէ այդ քառակուսիներու ամէն կարելի ձևերով զուգորդութիւնն ու շինութիւնը, արուեստին զգացումը կը զարգացնեն ու պղտիկ սակզծողներ կը շինեն սղաքը: Մանկական հեշտին, խմաստով ու ճաշակով լեցուն երգերը, ի՛նչպիսի խանդով մը կ'ոգեւորեն այդ անմեղ հողիները ու ի՛նչ անձաւ բերկրութեամբ մը կը լեցնեն սրահը:

Ֆրէտայէլեան այս դրութիւնը, բովանդակ տիւղերքը գրեթէ որդեգրած է այսօր:

Ամասիա

ԼՈՒՍՍԱԲԵՐ ԹԱՂԻԲԵՆՆ
Մանկավարժիկ պատեմութի

ԱՌՏԵՔԵ ՏԵՏԵՍՈՒԹԻՒՆԸ

Աստուկիսաւ (Փշանեղ) շուայ.— Աստուկիսաւը լուսալու համար խորհուրդ կուտասի իմ ընթերցուհիներուս ամիջապէս չոր չոր օճաւուել զայն և մխրձել զազջ ջուրին մէջ, երկու ժամու չափ մէջը ձգելով. յետոյ զայն չփել ձարէ վրձինով մը և ամենեւին ձեռքով չչփել. վասն զի ձեռքով եղամ չփումները աստուկիսաւը կը դեղնեցնեն: Այս օճաւ ջուրէն ետքը քանի մը զազջ ջուրէ ալ պէտք է անցնել և առանց քամելու փուլ որ չորնայ շուք տեղ մը:

Գոհմի սք շօօրյա պատրաստեղ.— Մէկ լիւր կաթի համար կ'աւանէք 250 կրամ փոշի շօքօլա և զայն կաթին մէջ կը հալեցնէք կրակին վրայ. այս խառնուրդին վրայ կ'աւելցնէք 60 կրամ շաքար և հինգ հաւկիթ որոնց երեքին ձերմակը դուրս թողելու է: Երբ այս ամէնը եփ ելլէ, հարթ ամանի մը մէջ պարպել ու սարածել և փուլը տալ որ եփի մեղմ կրակի վրայ:

Պաղպաղակ պատրաստեղ.— Իոյլի մը խորը 4-5 սանդիմեզը թանձրութեամբ սառոյց մը նետուցէք ջանալով անոր կէտր ձև մը տալ, կարելի եղածին չափ յարձարցնելու համար դոյլին ձեւին. ապա անոր վրայ երկու բուռ սալքերոջ նետուցէք: Մետաղէ աւանը (սուսըթիէս) ղետեղեցէք ասոր վրան և զայն շրջապատեցէք սառոյցով և սալքերով, մինչև որ սալքերոյ խառով մը ծածկուի:

Այստիւր նախապատրաստութեան համար: Հիմայ կնթաղրենք որ պիտի պատրաստենք վանիլի պաղպաղակ.— Աւէք մէկ լիւր սեր. 375 կրամ մազուած շաքար, 10 հաւկիթի դեղնուց, վանիլի կտոր մը. այս ամէնը պղինձէ ֆասսառօլի մը մէջ կը դնէք: Ապա տաքցուցէք այս ամէնը միշտ խառնելով, մինչև որ սերը լուծուի. յետոյ պարզուած մը անցուցէք և պաղցուցէք զայն խառնելով: Լեցուցէք ասիկա սօնպրօթիէն կոչուող ամանին մէջ, որ նախապէս զեանեղած և սեղմած էիք սառոյցով՝ դոյլին մէջ, և դոցեցէք վերան: Յետոյ, ամանին կամարածու կոթէն (անս) բռնելով ասոր վայրկեանի չափ աջէն ձախ, ձախէն աջ շարժեցէք այս խառնուրդը: Յետոյ դանակի նմանող գործիքով մը որ սքաքիւղ կը կոչուի, ստուած մասերը կը խառնէք կաշուն մասերուն. նորէն կը սկսիք երերցնել ամանը կոթէն, քանի մը վարկեան ևս, ապա նորէն կը խառնէք գործիքով, և կ'երերցնէք մինչև որ խառնուրդը բռնէ:

Լեմոնի պաղպաղակ.— Կտոր կտոր եղած մէկ օխայ շաքար և փեցէք և զայն հողէ ամանի մը մէջ պարպեցէք ջուրի գաւաթով մը. վրան աւելցուցէք վեց լեմոնի հիւթը և քիչ մըն ալ կեղեւին հիւթէն եթէ կ'ուզէք: Պարզուած անցուցէք և լեցուցէք սօնպրօթիէն մէջ: Այսպէս կը պատրաստեն նաև բոլոր պտուղներու պաղպաղակները:

ԹԷ Ի՞ՆՉՊԷՍ ՊԷՏՔ Է ԱՄՈՒՍՆԱՆԱԼ

Ա. Ռ. Ս. Զ. Ի. Ն. Մ. Ս. Ս.

ԿԻՆ ԱՌՆԵԼՈՒ ԱՐՈՒԵՍՏԸ

ԳԼՈՒԽ ՎԵՑԵՐՈՐԳ

ՄՏԱԾՄԱՆ ՆԵՐԳԱՇՆԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Հեղինակ ԲՕԼ, ՄԱՆԹԵԿԱՑՑԱ

Մատրարանուրեան ուսուցիչ եւ ունդաւ Իսախոյ ծերակոյցիւն

Վտիտ զարգացման տէր այրերը կը մաղթին որ իրենց կիները ա՛լ աւելի վտիտ զարգացում մը ունենան, զէթ ընտանեկան շըրջանակին մէջ մտիկ ըլլուելու համար: Ասկէ առաջ կուգայ այն ընդհանուր խորշէնքը զոր ցոյց կուտանք ազլիանց շատ բան չսորվեցնելու մասին, առ է պատճառը որ հակակրութիւն կը սնուցանենք ազլիանց բարձրագոյն վարժարաններուն նկատմամբ, և այն ամէն բանի հանդէս՝ որ կը ձգտի բարձրացնել մեր կեանքի ընկերուհիին մտաւոր մակարդակը: Մինչև հիմա կատարուած կանխահաս ու լաւ չմարտուած փորձեր չեն յաջողած ուղղել հանրային կարծիքը, ընդհանրապէս կը տեսնենք որ շատ տգեղ, ջլախաւոր ու աղքատ ազլիկներ միայն կը նուիրուին բարձր ուսմանց:

Աչքերնիս խոշոր կը բանանք կին բժիշկի մը, գրագէտ կնոջ մը առջև, իբր թէ արտասովոր երեւոյթի մը հանդէպ դանուէինք՝ որ մեզ զարմացնէր և ապուրթեան առաջին «օհ»ը փոխէր հիացական «ահ»ի մը, բայց այդպիսի կին մը նորանշան երեւոյթ մը պիտի թուի մեզի:

Արդարև, նորանշան երեւոյթ մը, բազմին վրայ դրուելիք և մեր հիացման խունկին արժանի կուռք մըն է այն կինը որ մեզի պէս կը խորհի, գիտութիւնը կլլած է բրոֆէսէօրի մը նման, գրքեր կը յօրինէ որոնք կը կարդացուին, նիւարներ կը գծէ՝ որոնք կը դիտուին, արձաններ կը շինէ՝ որոնք կը վարձատրուին: Հիանալի կուռք մըն է այդպիսի կին մը՝ եթէ երբեք իր տաղանդներուն միացած ըլլան գեղեցկութիւնն ու շնորհը: Կէս գիցուհի մը, դիցուհի մըն է անիկա, եթէ երբեք գուռոզ չըլլայ, եթէ երբեք իր հանձարը պարուրուած ըլլայ փողփողուն ու խնկաւէտ իգականութեամբ մը:

Բայց ո՞վ պիտի կրնայ գտնել ստանկ նորանշան երևույթ մը
կողով կին մը, ամուսնանալու համար հետը :

Եթէ ուսումնական կինը տգեղ է ու դեզ բնաւորութիւն մը
ունի, եթէ իր մարմինը և ձայնը, որոնք աւելի՛ էրիկ մարդու կը
ն'անցնեն և միրտութեան անունին կը հակասեն, ո՞հ այն ատեն
առէն ոք համակարծիք է և չուղեր ամուսնանալ այդպիսի կնոջ մը
հետ. նոր տեսակի մը կը սրտականի ան, տեսակ մը որձևէզ է՝
որուն շինած գրքերուն, նկարներուն, արձաններուն վրայ կը հիւս-
նանք, բայց չենք փափաղիր մեր զրգարանին մէջ ունենալ :

Սեռական միութեան մէջ՝ լրացուցիչ ներդաշնակութիւնները
պէտք է հաստատուն մտածման ներդաշնակութիւններովը, եթէ
կ'ուզենք երջանիկ ըլլալ : Եւ որովհետեւ ի բնէ այրը աւելի խելա-
ցի է քան կինը, կատարեալ ներդաշնակութիւնը այն ատեն միայն
կրնայ գոյութիւն ունենալ, երբ էրիկ մարդը կորովի կերպով խոր-
հի, ազդուապէս կամենայ, տիրապետէ կնոջ վրայ և կեանքի ա-
րահաններուն ու զարգացման փառքերուն մէջէն առաջնորդէ :

Եթէ սասոր հակառակը տեղի ունենայ՝ խառնաձայնութիւն ա-
ռաջ կուգայ. նուաստացում մըն է էրիկ մարդուն, ինչպէս նաեւ
կնոջ համար, որովհետեւ այս վերջինը, հարիւրին իննսուն, կ'ուզէ
սիրուիլ, փայտայուիլ, պաշտուիլ, բայց կը սիրէ նաեւ որ էրիկը
տիրապետէ իր վրայ :

Վսոյ այն կնոջ որ ամուսնէն աւելի գերազանց իմացականու-
թիւն ունի. այնպիսի կին մը կը կարեկցի իր էրկան վրայ, թերու-
թիւնները կ'ուզուի, սխալները և անմատութիւնները կը դարձանէ :

Սէրը՝ քրիստոսական յարակցութիւն մըն է. իր բազադրութիւն-
ները այնքան աւելի հաստատուն կը դառնան՝ որքան իրարմէ տար-
րեր ըլլան տարրերը : Կատարեալ ամուսնութեան մը իտեալը կը
կայանայ միութեանը մէջ գերազանց էրիկ մարդու մը և գերա-
զանց կնոջ մը : Ս.մէն անդամ որ այրը կնոջական նկարագիր կը
կրէ, և կինը՝ տունական, քրիստոսական յարակցութիւնը կը կորսնցնէ
իր ուժը, և բազադրութիւնը կ'այլայլի, կը լուծուի երրորդ
մարմնի մը հետ շփուած ատեն, որ կրնայ աւելի մեծ յարակցու-
թիւն մը ունենալ բազադրամա՞ր այս կամ այն տարրին :

Շատ բանիմաց կին մը և միջակէն վար մտքի տէր այր մը
մարմնական այնպիսի միաւորութիւն մը կը ձեւացնեն որ չատ տը-
կար յարակցութիւն մը կը գտնուի իրենց միջեւ, որովհետեւ ա-
ռաջինը խորհողի նկարագիր ունի ու առնական է՝ կին ըլլալով
հանդերձ, մինչ վերջինը՝ կանացի նկարագիր ունի : Արդարեւ, եր-
րորդ տարր մը յաճախ կու գայ ուղղել բնորոգական յարակցու-
թիւնը, և այն ատեն գիտուն կին մը կը սիրահարուի հանձարի

տէր մարդու մը՝ որ կը տիրապետէ իր վրայ, և կամ առնականութի տէր մարդու մը՝ որ կը հանդարտեցնէ իր զգայութիւնները: Սահմանափակ միտք ունեցող այրն ալ կը մխիթարուի, իբր սիրուհի ընտրելով գրեկ կարգալ չզխտցող գեղջկուհի մը կամ անուսում սենեկապանուհի մը, որպէս զի կարենայ կնոջ գերակշռութեան վրէժը լուծել՝ սիրուհիին հանդէպ ունեցած մտաւորական գերակշռութեամբ:

* * *

Ներողութիւն կը խնդրեմ (ծնրագիր, եթէ հարկ ըլլայ, որովհետեւ գիտեմ թէ փոքր մեղք մը չէ գործածս) աւելի կամ նուազ խնացականութեան վրայ խօսելու համար: Վայրենիին կամ մանուկին հոգեկանութիւնն է ատրկա. բայց շատ կամ ինչը մերձաւոր լուծումն է խնդրի մը մէջ, և ո՛րքանը միշտ առաջ կ'անցնի ե՛րբէն և ինչպէ՛սէն:

Ընդունինք որ երիկ մարդուն և կնոջ մտային ներդաշնակութեան մէջ քանակութիւնը միշտ երիկ մարդուն նոյաստաւոր է: Այս վերջինին զարգացումը յարաճուն է, և այդ զարգացման հետ՝ անխուսափելիօրէն ու անհրաժեշտօրէն կ'ընդարձակի կնոջ զարգացումն ալ. բայց միշտ քանի մը աստիճան վար կը մնայ կնոջական զարգացումը: Պատճառը սա չէ որ մեր գերակշռութիւնը կորորնցընելէ կը վախնանք, այլ սա թէ ուղեղի աշխատութիւնը աւելի դժնդակ է կնոջ համար և աւելի վտանգաւոր, մանաւանդ որ կնոջ բնական կորովն ալ նուազ է:

Ձեր շուրջը դիտեցէք, առանց Իտալիայէն դուրս ելլելու, և ինծի ըսէք թէ ո՛րքան առողջ, կատարեալ և կանոնաւոր մաքր տէր կիներ կարելի է դանել մեր գիտուն կիներուն մէջ: Աւելի չեմ ծանրանար՝ թունաւոր սլաքներու տարափ մը չտեղացնելու համար գլխիս վրայ: Այդ կիներէն մէկ քանին բարեկամուհիներս են, որոնք պատկառանք ու հիացում կ'ազդեն. կը մաղթեմ որ անոնց բարեկամութիւնը անվթար մնայ մինչեւ վերջին շունչս: Եթէ երբէք ըսուէր թէ անոնցմէ ոմանք ամուլ ու շատ ջղային են, պիտի բարկանային անոնք: - Ձեմ կարծեր:

(Շարունակելի)

ՄԱԹԻՏ ԱՍՏՈՒԱՅԱՍՈՒՐ



Ա Ս Ո Ւ Լ Ի Ս

ԵԱՆՔԻ ԱՂՋԿԱՆ ՄԸ ԱՄՓՈՂԱԾՈՒԹԻՒՆԸ

Ամերիկայի հեռաւոր մէկ անկիւնէն ծաղրելի, եղերական և յուզիչ պզտիկ դէպքի մը լուրը կը հասնի: — Դեռատի գեղջկուհի մը, գետակի մը վուլալ ջուրին մէջ լողնալու պահուն, երկու որսորդներ իրեն հանդիպեցան: Մարդիկը այս չնորհափայլ տեսարանին առջեւ, հիանալի նկարի մը տիպարը, չկրնալով ինքզինքնին զսպել՝ սկսան ժպտիլ:

Բայց աղջիկը տագնապէն ու ըսրկութենէն կրակ կտրած, ջուրին խորը մխուեցաւ և խեղդուեցաւ:

Ահա ամօթղածութեան գիծ մը որ կրնայ տագունել քաղցր վերգիներ լուսասպակն իսկ: Պէճնարտէն տը Սէն Բիէռ, իր չքեղ և միամիտ երեւակայութեան ըզոր թափին մէջ չպիտի համարձակէր իր հերոսուհին տալ այս դեռահաս Եանքին անվերապահ կամքը:

Բայց ինչ որ շահեկան է սա է թէ, հէգ պզտիկ ընկղմեալը գրեթէ կիսավայրենի մըն էր, և քաղաքակրթութիւնը անոր հազիւ հպանցած էր:

Ուրեմն ամօթղածութիւնը ստացակա՞ն զգացում մըն է: Բարքերու առհաւական աղղեցութիւնը անոր մէջ բնաւ մաս չճշնի ուրեմն: Ահաւասիկ կէտ մը որ մէկէն ի մէկ ամօթղածութեան պիտի ընծայէ համ մը, պարզմտութիւն մը, որոնց վրայ վստահանալու իրաւունքը երկար ատենէ ի վեր կորսնցուցած էր:

Եւ իրաւ ալ գրականութիւնը և արուեստները ամօթղածութիւնը միշտ դարդարած են հազար տեսակ եղանակներով, մեկնաբանութիւններով և խորհրդածութիւններով որոնք շատ անգամ զայն մեր մոլութիւններուն ավէնէն փափուկը, ամէնէն նուրբը և ամէնէն չարաբարոն կ'ընէին:

Մենք ալ ըզորովին պատասխանատու չենք համարուիլ անոր ընծայուած այս անուրբ բացատրութեան համար:

Յոյները չէին վարանած ամօթղածութիւնը աստուածութեան մը վերածել: Բայց իրենց ունեցած այլաբանական և խոհեմութեան կրկին ճաշակով, միշտ զայն կը պատկերացնէին թեւերով, ինչ որ կը նշանակէր թէ ան պատրաստ էր երկիրը թողուլ և թռչիլ՝ մարդոց զառածանքէն գարչելով: Իր արձանը նրկարուած էր, «Իր պայծառ և փայլուն գոյնը աչքերու հաճոյք և սրաի հմայք կը պատճառէր, իր նայուածքին համեստ քաղցրութիւնը մինչեւ հոգիին խորը կը յուզէր և զայն յանկարծակիի կը

բերէր՝ առանց անոր ժամանակ թողելու որ ինքզինքը պաշտպանէ :

Աստուածային այդ արձանը իբր խորհրդանշան շուշանածաղիկ մը կը կրէր :

Շուշանածաղիկ մը՝ Մաքրութեան դիցուհիին պէս, որուն նեա անտարակոյս Յոյները զայն կը չփոթէին :

Այսու նանդերձ սա նեշաստէր Հելլէնները քանիցս վարձեցին շահագործել ամէնէն սուրբ զգացումները՝ այնպիսի անակնկալ եղանակաւ մը, որ չբազրիր բոլորովին երգիծական ու հանձարեղ ըլլալէ :

Իրենց ամենամեծ օրէնսդիրը, Լեզուրկոս, կ'ողբար այն զիւրութիւնը և եռանդը զորս կ'ունենային նոր ամուսնացած մարդիկ : Որոշեց այս զեղծումին անաջքը առնել օրէնքով մը : Աստուած իմ, այդ երջանիկ ժամանակներուն մէջ օրէնքները որչա՛փ նուրբ ու խոհական են եղեր : Բոլոր նոր փեսաներու արգիլուեցաւ իրենց կիները տեսնել, բայց միայն դադտնի կերպով, և պայմանաւ որ ո՛չ սքէ մը, ո՛վ որ ալ ըլլայ, պիտի նշմարուին ամուսնական սենեակէն թէ՛ մտած և թէ՛ ելած ժամանակ, անանկ որ կարելի չէր այս օրէնքին անսասուել՝ առանց ամօթխածութիւնը վիրաւորելու : Արդեօք այս ըրածը խիստ ու ծայրայեղ բարոյամուլութեան մը սիրո՞ջն համար էր, որ այս արգելքները կը դնէր «իմաստուն օրէնսդիրը» : Բնաւ մի հաւատաք : Լեզուրկոս չարածձի մարդ էր : Ընքնիրենը կ'ըսէր. «Լակէդէմոնիա պատերազմիկ չունի : Ուրեմն պէտք է բազմամարդութեան ոյժ տալ : Կնոջ և ամուսնոյն միջև հազար տեսակ դժուարութիւններ յարուցանելով, զանոնք իրարու մօտեցնենք և տանք իրենց սոյն եռանդը զոր կ'ունենան մարդիկ արդիւեալ պտուղ մը քաղելու համար» :

Այսպէս ա՛նա ամօթղածութիւնը յաճախ օգնութեան կանչուած ու շահագործուած է վերանորոգելու համար ընձանքներ զորս անզխտանալ կամ անոնցմէ խոյս տալ էր իր դերը : Սիրուն բացատրութեան մը համեմատ՝ ամօթղածութիւնը այսպէս եղած է «տեսակ մը աճուրդ զոր գեղեցիկ կանայք կը դնեն իրենց արտաքին երևուոյթին մէջ» : Չեմ յիշեր թէ Շէյքսպիրի ո՞ր անձնաւորութիւն է որ կ'ըսէ, խօսքը դեռատի կնոջ մը ուղղելով. «Ամօթղածութիւնը կ'ստիպէ զձեզ մերժել, ինչ որ ձեր սրտին խորէն կը փափաքիք :

Այդ պզտիկ Ամերիկուհին որ ամօթէն մեռաւ, որովհետև մօրէմերկ տեսած էին, պիտի սքանչացնէր ու չիացնէր ժան-ժագ Ռուսոն : Իր արկածը ամէն կերպով կ'արդարացնէ Խոստովանանքի ներկանակին համոզումը ու կարծիքը ամօթխածութեան մասին. —

«Եթէ այս զգացումը, կ'ըսէ, ընկերութեան և դաստիարակութեան մէկ նախապաշարումն էր, պէտք էր բազմանալ այն

տեղուանքը ուր մարդիկ անընդհատ կը նրբանան ընկերական օրէնքներուն վրայ, և պէտք էր որ աւելի տկար ըլլար բոլոր այն տեղուանքը ուր մարդիկ նախնական վիճակին աւելի մօտ են մնացած. մինչդեռ բոլորովին հակառակն է: Մեր լեռներուն մէջ կամ վրան կիները աւելի երկչոտ ու համեստ են. մէկ բառ մը զանոնք կը շիկնեցնէ. անոնք չեն համարձակիր իրենց աչքերը էրիկ մարդոց վրայ սեւեռել և անոնց առջեւ լուռ կը մնան: Մեծ քաղաքներու մէջ ամօթզածութիւնը անյարգի ու ստորին է, և ասիկայ է միակ բանը որուն վրայ լաւ կրթութեամբ կին մը պիտի ամչնար, և պարկեշտ մարդ մը շիկնեցնելու պատիւը կը պատկանի միմիայն լաւագոյն կերպարանքը ունեցող կիներուն»:

Իրաւ ալ սխալ մըն է մտածել որ ամօթզածութիւնը կրնայ մարդուն ճակատը կարմրցնել: Ճշմարիտ ամօթզածութիւնը տգէտ է և չհասկնար:

Իմացած էք զուցէ երկու քոյրերու, ~ անդրանիկը արդէն աշխարհիկ, իսկ կոստերը վանքէ մը ելած — այն սիրուն խօսակցութիւնը, երբ իրենց առջեւ չափազանց համարձակ խօսքեր մը կը խօսուէին:

— Բուրիկա, ի՞նչպէս առանց կարմրելու կրնաս մտիկ ընել այս պարոններուն խօսածները:

— Աւա՛ղ, մրմնջեց միւսը, ներկայիք ինձ քուրիկա, բայց դեռ չեմ գիտեր թէ երբ պէտք է կարմրիլ:

Հակառակ Ժան-Փաղի և հակառակ ողբերգական փոքրիկ Եանքիին կը թուի սակայն որ ամօթզածութիւնը էպոյէս ստացական ու պայմանադրական զգացում մըն է: Առանց ասոր ասանկ ըլլալուն, ի՞նչպէս բացատրել ուրեմն իր տարբերութիւնները զանազան Ժամանակաշրջաններու և զանազան երկիրներու մէջ: Գեղջիուհի մը ինքզինքը անպատուութեամբ պիտի համարէր եթէ թողուր որ իր վիզը աֆէնուն ակնարկներուն ենթարկուէր, մինչդեռ ամենափոքր նեղութիւն մը չզգար իր շրջապատը մինչեւ ծունդեւ ըէն վեր հագրիճելու: Աշխարհիկ կին մը շատ վայելուչ կը համարի կարելի եղածին չափ պարանոցամերկ երեւնալը, բայց ընաւ չպիտի կրնար հանդուրժել որ իր սրունքներուն բուժքերը տեսնուէին: Գեւղերուն մէջ ուրեմն ամօթխածութիւնը վերէն կը սկսի, իսկ քաղքին մէջ վարէն:

Փրանսերէնէ

ՍՐՐՈՒՀԻ ՔԻՒՁԻՒՅԵԱՆ

Արտօնատէր Ա. ՍԱԳՍԵԱՆ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ԵԱՂԻԿ

ՓԱԼԱԳԱՇԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ ԱՂԶԿԱՆՑ

Գ Ի Շ Ե Ր Թ Ի Կ Ե Ի Ց Ե Ր Ե Կ Ե Ա Ց

Հաստատուած 1901 Մայիս 1ին

Գատրգիւղ, Մեծհիւրտար ճաատեսի

Բանիմաց ծնողաց դիւանատման եւ քաջալերութեան մէջ հինգ արգիւնաւոր տարիներ յաջողութեամբ բոլորելով, վարժարանս մըտած է իր ՅՐԴ ՏԱՐԵՇՐՁԱՆԻՆ մէջ, իրրեւ Բարձրագոյն Վարժարան Աղջկանց:

Վարժարանս հաստատուած է նորագոյն լայնարձակ եւ օգտաւոր շէնքի մը մէջ, որ իր ներքին բաժանումներովը եւ օգտաւէտ դիրքովը ալ դպրոցական ամէն յարմարութիւն կը միացնէ իր մէջ, գիշերօթիկ եւ ցերեկեայ աշակերտուհեաց համար հանգստաւէտութեան եւ առողջապահիկ ամէն պայման լրացնելով: Կ'աւանդուի տոհմային լուրջ կրթութեան մը հետ՝ լեզուաց (Թուրք. Հայ. Պրանս. Անգլ.) եւ գիտական անհրաժեշտ ծանօթութեանց հիմնական ուսումը: Պրանսացի եւ Անգլիացի կարող վարժուհիներ իրենց յատուկ խնամքին եւ հոգածութեան առարկայ ըրած են Փրանս. եւ անգլ. լեզուաց խօսելավարժութիւնը (քոարթիք): Ձեռնհաս ուսուցիչներու եւ վարժուհիներու ընտիր խումբ մը ստանձնած է գործադրութիւնը ուսմանց Մրագրին որ կաղմուած է շատ նպատակաւոր մար կերպով՝ աղջկանց խնամեալ եւ հիմնական կրթութեանը համար: Մասնաւոր խնամքով կ'աւանդուին նաեւ Առտին Տնտեսութիւն, կար ու Ձեւ, Ասեղնագործութեան զանազան տեսակները (ձեւքով եւ մեքենայով), նաեւ ձայնական եւ գործիական երաժշտութիւն, մասնաւորապէս Դաշնակ: Գիշերօթիկներու համար կատարեալ սնունդ եւ ընտանեկան անթերի խնամք: Վարժարանս, իր տարեկան որոշեալ թոշակէն դուրս, չունի կարգ մը օտար վարժարանաց յատուկ այն բացառիկ ծախքերն՝ որոնք տարւոյն վերջ պատկանելի դուժարի մը կը յանգին:

Տարուան որ եւ է եղանակի մէջ նոր աշակերտուհի կ'ընդունուի: Վարժարանին Յայտագիրը փափաքողոց կը զրկուի: Բանակցութեան համար պէտք է գրով կամ անձամբ զիմել առ Հիմնադիր-Տնօրէնն կամ առ Տեսչուհին ի վարժարան:

Աշակերտուհեաց վերամուտը տեղի պիտի ունենայ 1 Սեպտ. Ուր, իսկ դասերու սկզբնաւորութիւնը՝ Սեպտ. 4 Բչ.:

Տեսչուհի
ՕՐ. ՀՐ. Գ. ՓԱԼԱԳԱՇԵԱՆ

Հիմնադիր-Տնօրէն
Յ. Գ. ՓԱԼԱԳԱՇԵԱՆ

3—12



ՀԱՅՈՒՆԵԱՅ ՎԱՐԺԱՐԱՆ

Ս. Տ Ա. Բ. Ա. Զ. Ա. Ր.

Այս վարժարանը, զոր կը վարեն ինն անդամներէ բաղկացած
 Խնամակալութիւն մը, և բնիկ ու Ամերիկացի 11 ուսուցիչներէ
 կազմուած ձեռնհաս ուսուցչական խումբ մը, հիմնական դաստիա-
 րակութիւն մը կուտայ բոլոր իրեն դիմող հայ աղջիկներուն, կ'ա-
 ւանգուին բնական, իմաստասիրական, չափական և այլ գիտու-
 թիւններ: Մասնաւոր ոյժ կը տրուի հայերէն և անգլ. լեզուներուն.
 Կ'ուսուցուին նաեւ թուրքերէն եւ ֆրանսերէն լեզուները: Վար-
 ժարանին երկու ընդարձակ եւ օդաւէտ շէնքերը, ինչպէս նաեւ
 խնամակալութեան երկու բժիշկ անդամները մեծապէս կ'ապահո-
 վեն աշակերտուհիներուն առողջութիւնը: Անատուրուի երկաթու-
 ղին, որուն մէկ մասնագիծը մինչեւ քաղաքս կ'երկարի, ճամբոր-
 դութիւնը խիստ դիւրին եւ հաճելի կ'ընծայէ: Դիշերօթիկներու
 տարեթոշակն է 12 օսմ. ոսկի, զոր երկու մասնավճարով պէտք է
 հատուցանել: Դաշնակի դասի համար 5 կամ 3 ոսկի կը պահանջ-
 ուի, դասառութեան թիւին համեմատ: Երգեհոնի դասի համար
 2¹/₂ ոսկի կը պահանջուի: Վարժարանին Ի. Բ. տարեշրջանը կը սկսի
 Սեպտ. 12 (Ն. Տ.), Դ. իրիկունը: Վարժարանին նոր յայտագիրն
 ուղղոյններուն ձրի կը զրկուի:

Աւելի տեղեկութեանց համար գիմել Մր. Բիթի. Պայպըլ
 Հաուս, 4. Պոլիս, կամ գրել Տոքթ. Ս. էֆ. Գավալճեանի, Ատե-
 նապետ Խնամակալութեան, Ասաբազար: 2-12

ՀՈՉԱԿԱԻՈՐ ԱՏԱՄՆԱԲՈՅԺ

Խ Ա. Զ. Ի. Կ. Ժ Ա. Մ. Կ. Ո. Զ. Ե. Ա. Ն.

Պօլիս, Պահլէ Գաբու Պօղաբաճիին դեմ, Սրանայօլ խան
 Թի. 4, 5, 6,

Մայրաքաղաքիս ատամնարուժական դասին մէջ պատուաւոր
 գիրք մը գրաւող Սաչիկ էֆ. Ժամկոչեան, այս անգամ Եւրոպայէն
 ու Ամերիկայէն յատկապէս բերել տուած նոր դրութեամբ գործիք-
 ներով և իրեն յատուկ եղող ճարտարութեամբ, առանց ուռէ ցաւ
 զգացնելու, ակնթարթի մէջ կը հանէ փտտած և ամէնէն զժուա-
 րին ակոսները: Առջեւի փտտած ակոսները առանց հանելու ար-
 մատներու վրայ կը զետեղէ բնականէն բնաւ տարբերութիւն չու-
 նեցող պտուտակաւոր ակոսներ: Բերնին ետեւի կողմը լեցուիլը
 անկարելի եղող արմատներու վրայ, ոսկի կամ բլաթին քուռոսներ
 կ'անցընէ: Նաեւ քառչուի, բլաթինի, ոսկիի վրայ շարուած ուկ-
 ոսներ կը շինէ բնականին յար եւ նման:

Սաչիկ էֆ. Ժամկոչեանի սկզբունքն է
 Պատուաւորութիւն, Ուղղամտութիւն եւ Մաքրութիւն ինչ որ ան-
 հրաժեշտ պայմաններ են ատամնարոյժի մը համար:

Զ Ա. Փ Ա. Ի Ո Ր Գ Ի Ն